

ԾԱՂԻԿ ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԻ ԵՐԵՐԸ — Հա-
տը 40 փարս :

Բաժանորդագրին ԿԱՆԻՍԻԿ — Պոլսոյ Համար տարե-
կան 45 դր: Վեցամսեայ 23 դր: Եռամսեայ 12 դր: —
Գաւառաց Համար տարեկան 50 դր: Վեցամսեայ 26
դր: Եռամսեայ 14 դր:

Ռուսիոյ Համար տարեկան հինգ ռուբլի : Ռուբլի եր-
կիրներու Համար 12 ֆրանք :

Գաւառներէն դրոշմաթուղթ կ'ընդունուի :
Միայն երեք թիւ ապուրիկ կը զրկուի : այնուհետեւ
բաժանորդագրին չը վճարողը կը դարձի թերթ ընդու-
նելէ :

Մասնուցման տողը 2 դր :

40 փարս

ԾԱՂԻԿ

Լ Ր Ա Ք Ի Ր

Ազգային, Քաղաքական եւ Գրական

40 փարս

ԾԱՂԻԿ Ի Վերաբերեալ ամէն գործի Համար դիմել
Առ Տնօրէն-Հրատարակիչ ՅՈՎՆԱՆ Գ. ՓԱՆՍՎԱԾԵԱՆ
Պոլիս, Էսկի-Չաբթիէ, Պէրպէրեան Տպարան

در علیہ اسکی ضبطیہ زقاغندہ بر بریان مطبعہ سندہ
« زاغیک » غزتیسی مدیری پالاقاشیان حوونان

HOVNAN PALACACHIAN

Directeur du journal arménien « Dzaghik »,
Rue Esski-Zabtié, Imprimerie N. Bérbérian,
CONSTANTINOPLE

ԵՊՈՐԳՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱԳԻՐ

Երեւոյթի աւուր Թագլիմի Վիգայի մէջ
հրատարակուեցաւ և հինգշաբթի օր Ազգ.
Պատրիարքարանի հաղորդուեցաւ հետեւեալ
պաշտօնագիրն, զոր Բարձր. Մեծ-Եպարքոսն՝
21 շապան 1308 և 19 մարտ 1307 թուական-
նաւ ուղղած է բոլոր կուսակալաց և ուղղակի
կեդրոնին իրաւասութեան ենթարկեալ գա-
ւառաց կառավարիչներուն :

« Հայոց Պատրիարքարանը՝ իւր կրօնական
առանձնաշնորհմանց յարատեւութեան պահ-
պանումը խնդրած լինելով, յետ քննութեանց
և խորհրդակցութեանց՝ որոշումներ արուած
են հաստատելու համար նոյն Պատրիարքարա-
նին կայս. Պէրթով ունեցած առանձնաշնոր-
հումներն : Պատրիարքութեան Ֆէրմանի տը-
րամաբերութեանց համաձայն, առաջնորդի մը
կամ եպիսկոպոսի մը պաշտօնակալութեան և
աքսորուելու մասին եղած բողոքներու ստու-
գութիւնը մինչև որ Պատրիարքարանէն չհար-
ցաւ՝ պաշտօնակալութիւնն և քարտէսի գործ
չդրուիր : Ուստի յետ այսորիկ, ի բաց առեալ
անոնք որք ոճիրը գործուած պահուն ձեր-
բակալուած են, միւս եպիսկոպոսաց և առաջ-
նորդաց համար վաղեմի դրութեան համա-
ձայն պէտք եղածն ի գործ պիտի դրուի :

« Եթէ պարտքի համար եկեղեցականաց
դատուին ու բանտարկուելու հարկ լինի, իրենց
պատկանած Պատրիարքարանին կամ առաջ-
նորդարանին մէջ պիտի բանտարկուին, ինչ-
պէս ի վաղուց անտի կը լինէր : Երբ վարդա-
պետաց ու քահանայից պատժական գործե-
րու առթիւ Ատլիյէի դատարանաց առջեւ
հարցաքննուին ու դատուելու հարկ լինի, հար-
ցաքննիչ դատաւորաց ու դատարանաց կողմէ
զրկուելիք կոչնագիրը՝ ի մայրաքաղաքիս Պատ-
րիարքարանին և ի գաւառս՝ առաջնորդարա-
նաց միջոցաւ պիտի հաղորդուի : Պատրիար-
քարանն ու առաջնորդարանք պարտաւոր պի-
տի լինին՝ այդ կոչնագիրն ստանալով պա-
հանջուած եկեղեցականը անմիջապէս յանձնել
կառավարութեան : Եթէ այս պարտաւորու-
թիւն ի գործ չդրուի և կամ կոչնագիր ըստա-
ցող եկեղեցականը չհամակերպի գալու, յայն-
ժամ բնականաբար օրինաց տրամաբերութեան
պիտի դիմուի : Մինչև որ յանցանքն հաստա-
տուելով պատիժն որոշուի, եկեղեցականք,
պարզ անհատներու գանուած բանքը չդրուե-
լով, կառավարական պաշտօնատան մէջ իրենց
աստիճանին համապատասխանող սենեկի մը
մէջ պիտի պահուին : Եթէ հաստատուի թէ
յանցանք մը կամ օրինազանցութիւն մ'է, ու-
րով նոյն եկեղեցականին կրօնական աստիճա-
նըն առնուլ հարկ չէ, այդ պարագային մէջ
իրենց համար որոշեալ բանտարկութեան պա-
տիժը պիտի կրեն իրենց պատկանած Պատ-
րիարքարանին կամ առաջնորդարանին մէջ :
Եթէ եկեղեցականի մը դէմ եղած ամբաստա-

նութիւնն ոճիր մ'է, մինչև որ հաստատուի
և դատապարտուի, հարցաքննուելու համար
պիտի դրուի կառավարութեան պաշտօնա-
տան մէջ յատկացեալ սենեակը : Իսկ ոճիրն
հաստատուելէ, վճիռ մը արձակուելէ և կրօ-
նական աստիճանն առնուելէ յետոյ, ըստ օ-
րինի որոշեալ պատիժը պիտի կրէ հանրային
բանտերու մէջ : Եթէ Թուրքիոյ մէկ մասին
մէջ օրինապահութիւնն ու խաղաղութիւնը
գործնական կերպիւ խանգարուելուն համար
պաշարման վիճակ հրատարակուի, այդ տեղ-
ւոյն մէջ պատահած ոճիրներու հեղինակներն
առանց բացառութեան վիճուորական ատեան-
ներու առջեւ կը դատուին, մինչև որ վեր-
նան այն պատճառներն ու պարագայներն որք
տեղի տուած են պաշարման վիճակին : Սա-
կայն այդ դատերու միջոցին ևս վիճուորա-
կան ատեանք՝ վարդապետաց ու քահանայից
համար վերոգրեալ դրութեան պիտի հետե-
ւին :

Պատժական Դատաւարութեան Օրինաց
գործադրութեան դրուելն ի վեր, պատժա-
կան գործերու պատճառաւ վկայութեան ե-
կող եկեղեցականք պարզ անհատներու պէս
երգում ընելու կը դժկամակէին, պարագայ
մը որ դատաւարութեան գործը կը դժուա-
րացնէր : Արդ, պատրաստուած օրինական
մասնաւոր տրամաբերութեան մը համաձայն,
թէ՛ քաղաքային և թէ՛ պատժական դատե-
րու առթիւ երբ եկեղեցականի մը երգում ընե-
լն հարկ դատուի, յայնժամ իւր ծէսին հա-
մաձայն պատկանած Պատրիարքարանին կամ
առաջնորդարանին մէջ պիտի կատարէ եր-
գումը :

Ի վաղուց անտի, պատկառութեան և
պատկի լուծման վերաբերող խնդիրներէ ծա-
գած պարէնի (Նաճագա) դատերն աստ՝ Պատ-
րիարքարանին, և ի գաւառս՝ Առաջնորդարա-
նաց մէջ կը տեսնուին : Այս վաղեմի սովորու-
թիւն այսուհետեւ ևս պիտի յարգուի և պա-
րէնի քանակութիւնն որոշուլու մասին թէ՛
Պատրիարքարանի և թէ՛ ի գաւառս առաջ-
նորդարանաց կողմէ տրուած որոշումներն
կամ վճռագրերն, վճռագրոց գործադիր պաշ-
տօնէից կողմէ՝ ինչպէս որ ի վաղուց անտի կը
լինի՝ պիտի գործադրուին մինչև որ այն անձն
որ պարէնը պիտի վճարէ, ու է բողոք մը
ընէ : Եթէ վճռագրոց գործադրութեան պա-
հուն՝ առարկող լինի թէ պարէնի քանակու-
թիւնն աւելի որոշուած է և այդ պատճառաւ
անկարող է վճարել զայն, այդ բողոքներու քըն-
նութիւնը յետ այսորիկ պիտի յանձնուի Պատ-
րիարքարանի, որուն կողմէ՝ պարէնի քանա-
կութեան բարեփոխման կամ նախապէս որոշ-
եալ քանակութեան վերահաստատման մասին
արուած վերջնական որոշումնք՝ վճռագրոց
գործադիր պաշտօնէից կողմէ պիտի գործադ-
րուին, առանց ու է բողոք նկատողութեան
առնուելու : Այս առթիւ ուրիշ կարգի պար-

տականներու նկատմամբ ի գործ դրուած օ-
րինական տրամադրութեանց համաձայն պի-
տի շարժուի : Այս մասին Ատլիյէի դատարա-
նաց հրահանգ և Շէրիի դատարանաց ալ տե-
ղեկութիւն պիտի տրուի :

Ի վաղուց անտի ի գործ դրուած դրու-
թեան համաձայն, յետ այսորիկ ևս Շէրիի
դատարանաց առջև տեսնուած ժառանգական
դատերու պահուն՝ ժառանգորդներու համար
Պատրիարքարանէն տեղեկութիւն պիտի ու-
ղուի :

Աղօթարանաց, վարժարանաց և հաս-
րակութեան յատուկ այլ հաստատութեանց
կառուցման, նորոգութեան ու յանձնաձման
համար ամէն անհատի կողմէ հաճութեամբ
տրուելիք նպաստներու համար ի վաղուց ան-
տի թէ՛ եւ բան մը չըսուիր, սակայն այդ
պատրուակաւ առանց արտօնութեան տոմ-
սակ տպագրելով ժողովուրդէն դրամ հաւա-
քելն հակառակ է կայս. կառավարութեան
կողմէ որոշեալ կանոնաց. հարկ է որ այդ մի-
ջոցաւ ժողովուրդէն հաւաքեալ դրամներու
մասին կառավարութիւնը տեղեկութիւն ու-
նենայ : Հետեւաբար, ինչպէս միւս հասարա-
կութեանց պետերն, Հայոց կրօնական պետե-
րն ևս երբ բարենպաստի հաստատութեանց
կառուցման, նորոգութեան և յանձնաձման
համար տոմսակներու միջոցաւ ժողովուրդէն
դրամ հաւաքել ուղին, կայս. կառավարու-
թեան արտօնութիւն պիտի խնդրեն, յայտ-
նելով պատճառն ու հաւաքելի դրամին քա-
նակութիւնն, և խնդրուած արտօնութիւնն
ըստ այնմ պիտի տրուի :

Սահմանադրութեան 46րդ յօդուածն, որ
կը վերաբերի Տնտեսական Սորհրդոյ պարտա-
կանութեանց, բացորոշապէս կը արամադրէ
թէ Պոլսոյ ու շրջակայից մէջ եկեղեցի, վար-
ժարան և այդ կարգի կրօնական հաստատու-
թիւնք պէտք է որ Տնտեսական Սորհրդոյ
գիտութեամբ և Քաղաքական Ժողովոյ հա-
ճութեամբ կառուցուին ու նորոգուին : Նոյն-
պէս 1272 տարուցն հրատարակեալ բարենո-
րոգմանց Ֆէրմանն ևս կը տրամադրէ որ ե-
կեղեցեաց, հիւանդանոցաց, վարժարանաց և
գերեզմանատանց ի նորոյ շինութեան համար
պէտք է որ Պատրիարքոնք և կամ հասարա-
կութեանց մետրապօլիտք Բ. Դոնէն արտօնու-
թիւն խնդրեն, և եթէ քաղաքային արգելիչ
պատճառ մը չըլլայ, կայսերական արտօնու-
թիւն տրուի : Արդ, ի գաւառս գանուող ա-
ռաջնորդաց և մանաւանդ Երուսաղեմայ Պատ-
րիարքութեան և Կիլիկիոյ ու Աղթամարայ
Կաթողիկոսութեանց՝ իրենց կրօնական իրա-
ւասութեանց շրջանակներու մէջ գանուած
տեղերու համար իրենց խնդրագրերն մինչև
ցարդ ընդունուած լինելով, յետ այսորիկ ևս
այս դրութիւն պիտի յարգուի : Պոլսոյ Պատ-
րիարքութեան պատկանեալ տեղերու մէջ
հասարակութեան անհատներու կողմէ եթէ

այդ կարգի խնդիրներ մատուցուին, Պատրիարքարանի կարծիքը հարցուելով, առնուելիք պատասխանին վրայ պէտք եղած գործողութիւնք պիտի կատարուին:

Վերոգրեալ որոշմունք նախարարաց Խորհրդոյ կողմէ ընդունուելով, վաւերացած են կայս. Իրատեով: Այս որոշմունք Արքարութեան և Կրօնական գործոց նախարարութեան միջոցաւ հաղորդուած են Հայոց Պատրիարքարանին և նոյնպէս տեղեկութիւն տրուած է որոց որ անկ է: Ուստի կը յանձնարարուի որ Զեր իրաւասութեան ներքեւ գտնուած նահանգին ու չըջակայից մէջ եւս ի վերեւ բացատրեալ խնդրոց վերաբերեալ գործողութիւններն վերոյիշեալ որոշմանց համաձայն կատարելու ջանադիր լինիք, և այլն:

Պ Ա Տ Ր Ի Ա Ր Ք Ա Կ Ա Ն Կ Ո Ն Գ Ա Կ

Այս կիրակի օր մայրաքաղաքիս եկեղեցեաց մէջ կարդացուած Պատրիարքական Կոնդակի համառօտ պատճէնն է հետեւեալը.

« Գիտութիւն լիցի Զեղ ամենեցուն սիրելեաց ի Քրիստոս, թէ՛ որք միանգամ եկեղեցական Սուրբ կարգի կոչեցան, ոչ այլ ևս սովորական մարդիկ են, այլ Յիսուսի Քրիստոսի Տեառն մերոյ յատկացեալ սեպհական պաշտօնեայք, որ կը մշտնջենաւորեն ի վերայ աշխարհի նորա յաւիտենական քահանայութիւնն, այսինքն կ'ուսուցանեն և շնորհք կը բաշխեն հաւատացելոց՝ արարողութեամբ Սուրբ Խորհրդոց:

« Ոչ անխորհուրդ յանդգնութեամբ կարելի է ումեք մտաչել քահանայութեան ահաւոր Սուրբ կարգին, և ոչ թերահաւատութեամբ և աշխարհասիրական խորհուրդներով ընկալեալ կարգը թողուլ և դատալիք ի բաց ելանել, զի ուխտաւորութիւն անջնջելի, դաշնագրութիւն անխզելի և ծառայութիւն անպակասելի է հաստատեալ ընդ մէջ Աստուծոյ և հաւատացելոց:

Սուրբ կարգին հաստատման և անխախտութեան հեղինակն և կատարիչն նոյն ինքն ամենասուրբ Հոգի Աստուծոյ է, որ զիջանելով ժողովրդեան ջերմեանդն պաղատանաց, հաճելով եկեղեցական ուխտին խնդրուածոց և փառաքանաց, ի ձեռն եպիսկոպոսին կը հըրաւիրէ և կը հաստատէ զարժանաւորսն ի գործ պաշտաման:

« Որ ոք այսպէս անգամ մը այս հոգեւոր վիճակին կը կոչուի և կ'օծուի, աստիճան մը դադրելով հասարակաց անդամ լինելէ՝ գլխովին կը պատկանի հոգեւոր իշխանութեան: Թէպէտ և հնազանդութեան և հպատակութեան կողմանէ օրինաւոր իշխանութեան և պետութեան անդամ է, և իւր հաւատարմութեան գործերով օրինակ պիտի տայ ժողովրդեան, կայսերն կայսեր տալու՝ աւետարանական հրամանին, սակայն պաշտօնեայ և գործակալ չ'իրնար լինիլ աշխարհական գործոց, այլ միայն և միայն պաշտօնեայ աստուածային Սուրբ Խորհրդոց: Ասոր համար է որ պետութիւնք քաղաքային կենաց յատուկ պարտքերէ և ենթարկութիւններէ ազատ կը ճանաչեն զկարգաւորը:

« Վերջին ժամանակներս Մամրիէ վարդապետ Պէնլեան անունով մի կրօնաւոր անտեսելով իւր հոգեւոր կարգին յատուկ այս կանոնական պատշաճութիւններն, հակառակ քանիցս իրեն արուած խրատուց և ազդարարութեանց, յամուսեցաւ յարատեւել յայնպիսի

ընթացս, որ գլխովին անպատեհ էին իւր հոգեւոր աստիճանին: Երբոր կարեւոր բարեխառնութեամբ և սիրաշահելով ի գործ դըրուած նախկին միջոցներն, խրատ և ազդարարութիւն բաւական չեղան զինքն զգաստացընելու, հարկ էր կանոնական ապաշխարութեան ենթարկելու համար վանք մը զրկել ըստ սովորութեան: Սակայն ի վերայ ընդ երկար համբերութեան և երկայնամտութեան մերոյ, փոխանակ զիջանելու և հնազանդելու մեր հոգեւոր անօրէնութեան, շարունակեց անաստել, և յայտարարութիւն յղեց, թէ լքած է բոլորովին կրօնաւորութեան կարգն և հետեւապէս չ'ընդունիր այլ ևս իւր վրայ Պատրիարքարանիս հոգեւոր իրաւասութիւնը:

Փափաքելի էր արդարեւ, որ գայր անձամբ ներկայանայր, և շնորհք ունենար լսելու և իմանալու աստուածային ահաւոր բարկութիւնը, որ դատալիք և անուխտապահ հոգեւորականի վրայ սպառնացեալ կը մնայ թէ՛ յայսմ աշխարհի և թէ՛ ի հանդերձելումն, և սթափելով հրաժարէր ի քստմնելի յանդգնութենէ մեղաց կարգուարացութեան. սակայն չ'ստնարհեցաւ, զանազան սղդարարութիւնք իսկ չ'գորեցին, կարգապահութեան կանոնաց համեմատ, մեր ներկայութեան բերելու զինքն: Ուստի ցաւ ի սիրտ ի բացուտ ակամայ լսելով զիւր մեղաւարտ յայտարարութիւն, պարտաւորեցայ ծանուցանել բոլոր եկեղեցեաց՝ որ ընդ իմով հոգեւոր իշխանութեամբ, թէ վերոյիշեալ Մամրիէ վարդապետ Պէնլեան ոչ ևս է կարգաւոր, այլ սոսկական մի աշխարհական, մերժեալ և ընկեցեալ ի բաց ի կարգէ քահանայութեան և կրօնաւորութեան, յայսմ հետէ ըստ իւր նախկին անուան և վիճակին սոսկ Ալիքան Պէնլեան է: Հոգեւոր կարգի պատիւ և շուք յաւիտեան զլացուած է իրեն, զի ինքն ինքեան զլացաւ հոգեւոր կարգին վիճակն և ծառայութիւն: Այսուհետեւ լոկ մարդ աշխարհի է, բայց ոչ որպէս առ հասարակ ամենայն քրիստոնէսայ արժանի Սուրբ Խորհրդոց և շնորհարեր արարողութեանց, այլ ցկեանս ապաշխարող վիճակ մը միայն կը տիրէ իւր վրայ, և որում զլանալի են միշտ ի խորհրդոց եկեղեցոյ՝ պսակ ամուսնութեան և մասնակցութիւն Սրբոյ Հաղորդութեան. իսկ երբ կը զլջայ, ապաշխարութեան գործոյն նայելով յետին թոշակին միայն կրնայ արժանաւորիլ, ըստ հաստատեալ կանոնաց Սուրբ եկեղեցոյ:»

ԹՈՒՆԱԳԻՏՈՒԹԵԱՆ Նոր Դատադիրք. Տեսական և Գործնական. Աշխատասիրեաց Յ. Գ. Փալազաշեան. Մանկավարժական նոր և դիւրութեանց եղանակաւ և պարզ ու գիւրբմբունելի ապացուցութեամբք պատրաստուած. կը բաժնուի երեք մասերու:

ՄԱՍՆ Ա. — Չորս գործողութիւն ամբողջ թուոց, 650 ի մօտ հրահանգներով և գործնական խնդիրներով: Բ. տղազբուութիւն բարեխիտեալ և ճօխացեալ: 4 զրշ:

ՄԱՍՆ Բ. — Չափք, կշիռք և դրամք. Տոսնորդական կոտորակք. Յատկութիւնք թուոց. Հասարակ կոտորակք. Թուրքիոյ հին և նոր չափուց և կշիռք բազմատեսութիւն. Նոյն չափուց և կշիռք զինքերուն բազմատեսութիւնը. մօտ 500 հրահանգք և գործնական խնդիրք. Աղիւսակք: 4 զրշ:

Ա. Բ. ՄԱՍՈՒՆՔ միասին կաղմուած 7 1/2 զրշ ՄԱՍՆ Գ. — (Մամլոյ ներքեւ)

Կեդրոնատեղին է Ուղուն Չարըը-պաշը թիւ 402, Փորագրիչ Երուսանդ Էֆ. Փալազաշեանի խանութը:

ՆԱՄԱԿ ԱՌ ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ

Կ. ՊՈԼԻՍ, 25 Մարտ 1891. — Տեղական թերթի մը մէջ կարդացի թէ էջմիածնայ Գէորգեան ձեմարանի բարձրագոյն կարգի ուսանողք խմբովին արձակուեր են անհասկանալի հրամանաւ Մակար Սրբազանի: Նոյն թերթը կը յաւելուր թէ այս յանկարծական արձակման շարժաւիթը գաղտնի կը պահուի վեհարանի և մամլոյ մէջ, թէ էջմիածնայ պաշտօնաթերթը որ ստէպ իւր էջեր կը նըուրիք անհամ թարգմանածոյ յօդուածներու, կոնդակներու, օրհնութեան գրերու, արձանագրութեանց, տող մը իսկ չէ գրած այս մասին: Անկարելի է ըսել թէ ի՞նչպիսի դարմանօք ու ցաւօք համակեցայ, երբ այսքան տարիներէ վերջը զաւակիս դարձին սպասելու պահուս յանկարծ վերոյիշեալ լուրը կարգացի: Ծառ քիչեր գիտեն թէ ի՞նչ է ուսանողի կեանքը, մանաւանդ օտար երկրի մէջ ուր ո՛չ ազգական, ո՛չ բարեկամ ունի: Ո՛ր պիտի գիմեն, ի՞նչ պիտի ընեն օտարերկրացի աշակերաք. ո՞վ է պատասխանատու այս արտաւոց արտաքաման ցաւալի հետեւանոց և կարգալով սոյն չարայուչ լուրն, անմիջապէս հեռագրի քաշեցի: Բայց պատասխան չառնելով շուարած մնացել եմ, որո՞ւ գիմեմ, ի՞նչ ընեմ: Որքան ալ ծանր լինի աշակերտաց գործած յանցանքը, ութսունամեկի ծերունւոյ մը քով գոնէ քիչ մը ներողութիւն զըտնուելու չէ՞ր:

Հաստատապէս համոզուած եմ թէ Ս. Պատրիարք Հօր նուիրական պարտքն էր հեռագրաւ տեղեկութիւն խնդրել էջմիածնէն այս խնդրոց մասին, և եթէ ստացէ է՛նչ որ գրուեցաւ, յիշեցնել թէ նոյն ինքն աշխարհի Փրկիչն իւր անձին իսկ օրինակաւ ներողութիւն քարոզեց ամենադառն պարագայներու մէջ իսկ, թէ որքան ալ մեծ ըլլայ ուսանողաց յանցանքը (չըջած զրոյցներուն նայելով այնքան փոքր է ընդհակառակը որ կարելի է ըսել թէ բնաւ չը կայ), կատարեալ անգթութիւն է արտաքսել զանոնք որք այսքան տարիներէ ի վեր յոգնաջան աշխատութենէ վերջը, հասեալ ի ծայր ասպարիզին՝ պիտի աւարակին դարձեցան չըջանը և պիտի դառնային ի ծոց իրենց ծնողաց որք կարօտով կ'սպասեն:

ՎՇՏԱԿԻՐ ՀԱՅՐ ՄԸ

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՔ

ԱՌԿԵԱՆ ՄԵՐ. ՄԻՋԲԱՆ ԷՖԵՆՏԻ

1. Անգարձակ բառարան. Տաճկ. Հայ. Գաղղ. կը պարունակէ տաւաւել քան 24,000 բառ: Կազմեալի գինն է 25 զրշ:
 2. Մուսլիմի ինճա. կը պարունակէ զանազան մուրհակներ, պայմանագրեր, խնդրագրեր և այլ պաշտօնական և ոչ պաշտօնական գրութեանց նմոշներ: 5 զրշ:
 3. Քարպիզարի Միւսուաթ. կը պարունակէ պաշտօնական և ոչ պաշտօնական դրութեանց հրահանգներ 3 զրշ:
 4. Նուսլար Մէնուաթ. Հաւաքածոյ ամենաընտիր գործնական ձուերու: 4 զրշ:
 5. Մուսլիմի Թէքեմէ Էզ Ֆրանգէլի պէքիւրի: Գաղիերէնէ թուրքերէն թարգմանութեան եղանակը կ'ուսուցանէ: 60 իրշ:
- Սոյն գրեանք կը զրկուին նաև դաւառներն թղթագրօլի փոխարէն առանց ու և է ծախս պահանջուելու: Նամակներն ուղղել Պոլիս Մէրձան Չարըը Գումըը Խան, թիւ 8 սենեակը: Կը գտնուին նաև Ուղուն Չարըը պաշը թիւ 402, Փալազաշեան Փորագրատունը:

ԽՈՐՀՈՒՐԴ Ս. ՊԱՏԱՐԱԳԻ

(Շար. նախորդ բուկն)

11.

Սրբագործութիւնն սկսելէն յառաջ սարկաւազն կ'աղաղակէ. « Ձգրունս, զգրունս, ամենայն իմաստութեամբ և զգուշութեամբ »: Թէպէտեւ ասկէ յառաջ ալ երախայք, ապաշխարողք եւ որք ոչ են կարող հաղորդիլ՝ եկեղեցիէն կ'արտաքսուին, այնու ամենայնիւ այս տեղ զգուշութիւնը կը կրկնապատկէ՝ սրբագործութեան մօտենալուն պատճառաւ և կը պատուիրէ դռնապաններուն՝ դռներն զգուշութեամբ հսկել և չթողուլ օտար ոք այդ միջոցին ներս մտնել: Այս էր ամենէն հին սովորութիւնը. բայց հետզհետէ՝ որպէս զի մարդիկ չ'ստիպուին պաշտամանց ժամանակ եկեղեցւոյ դուռը կամ գաւթը կայնիլ կամ վերը յիշուած շարեաց տեղի տալ, և որպէս զի միանգամայն խորհրդաւոր արարողութիւնն անարժանից տեսութենէն ծածկուի, Յոյնք խորանի առջեւ դռներ հնարեցին, և սրբագործութենէ յառաջ, երբ սարկաւազն կ'ասէր « Մի ոք յերախայց » կամ « առ դրունս ելէք » և « Ձգրունս », սեղանի դռները կը փակէին և կը պահէին փոխանակ եկեղեցւոյ դռներն: Երեւի սկիզբներն Հայոց մէջ ալ այս տեսակ խորանի դռներ կային, ինչպէս որ մեր հին պատարագամատոյցն Ձգրունսէն յետ՝ կը պատուիրէ. « Եւ փակին դրունք խորանին (1) »: Ձիարդ և իցէ, ներկայ պարագայից մէջ այդ տեսակ զգուշութիւններ իրենց բառական նշանակութեամբք աւելորդ կը համարուին. բայց մենք կրնանք նախկին եկեղեցւոյ սովորութիւնները միշտ անփոփոխ պահել և անոնցմէ օգտակար խորհրդածութեանց պըտուղներ քաղել: Օրինակի համար. թէպէտ և մենք այլ եւս նիւթական դռները պահելու զգուշութեան պէտքը չենք զգար, սարկաւազի այդ ազդարարութիւնը կրնանք նկատել իրրեւ հրաւէր՝ մեր մտաց և սրտի դռները զգուշութեամբ պահելու, որ օտար և անվայել խորհուրդներ այն տեղ մուտ չըզտնեն: Եւ այս խորհրդաւոր մեկնութիւնը շատ լաւ կը յարմարի սարկաւազի յաջորդ ծանուցման թէ՝ « Ի վեր ընծայեցուցէք զմիտս ձեր ատուածային երկիւղիւ », որ և յետոյ կը պատուիրէ գոհանալ զճեանէն բոլորով սրտի: Այս համառօտ ազդարարութիւնները կը լինին, որպէս զի ժողովուրդը գիտնայ թէ այս ինչ միջոցին քահանայն ինչ կ'աղօթէ ի ծածուկ և անոր հետ աղօթակից լինի. ինչպէս մինչ ժողովուրդը պատուէր կ'ստանայ գոհանալ զճեանէն, քահանայն ի ծածուկ կը գոհանայ յԱստուծոյ իւր անբաւ մարդասիրութեան համար որով բանն յաւիտենական, « որում ոչն հանդուրժէին առաջի կալ զուարթնոցն ջոկք », մարդացաւ եւ մեզ իրաւունք տուաւ հրեշտակաց պաշտօնակից լինել, և մինչ նորա ի յերկինս առաջի Աստուծոյ մշտնջենապէս սուրբ, սուրբ, սուրբ կը գոչեն, մենք եւս աստէն անոնց հետ միանալով մեր Փրօրիչին և Աստուծոյն, որ հանդերձեալ է այժմ իւր սուրբ Մարմնովն մեր մէջ ներկայ գըտնուիլ, նոյն սրբերգութիւնը կը մատուցանեմք: Մինչ ժողովուրդը Սուրբ սուրբ կ'երգէ,

քահանայն սրբագործութեան մեծ աղօթքը կ'սկսի, և նախ պարզ և համառօտ կերպիւր կը յիշէ: Աստուծոյ բարերարութիւնն առ ազգըս մարդկան որ անդէն ի նախնու մի գանազան ստուերական պատարագներով՝ զանկեալ մարդն սփոփեց ու մխիթարեց, մինչեւ « Ի վախճան աւուրցս այսոցիկ » փրկութիւնը բովանդակապէս կատարեց զենամբ երկնաւոր Գառին, որ մեզ համար մարմնացաւ և իւր փառաւորեալ Մարմնոյ և Արեան հաղորդ լինելու միջոց մը հաստատեց ի ձեռն այս սուրբ Խորհրդոյս: Յետոյ կ'արտասանէ հաստատութեան խօսքերն (Առէք, կերէք, և այլն) որ Պատարագի ամենէն էական մասն կը կազմեն, առանց որոյ Պատարագն ո և է վաւերութիւն չի կրնար ունենալ: Ըստ պատուիրանի Տեառն թէ « զայս արասլիք առ իմոյ յիշատակի », Քրիստոսի կենսաբեր անօրէնութիւնները յիշատակելով՝ կը մատուցանէ Ս. Պատարագն առ Հայր սուրբով. « Եւ զՔոյս ի Քոյոց » և այլն: Մինչև ցայս վայր սրբագործութեան բուն նպատակն և դիտաւորութիւնն յայտնեցինք. իւր օրինակի համեմատ եւ իւր հաստատութեան խօսքերովն հացն ու զինին յատկացուցինք « Ի խորհրդականութիւն Մարմնոյ և Արեան նորա, և թէպէտ վստահ ենք Քրիստոսի խոստման վերայ, բայց և այնպէս կը խընդրեմք որ չըլլայ թէ մեր անարժանութեամբն արգելք լինինք Հոգւոյն Սրբոյ ներգործութեան, այլ մեր մեղքերն անտես առնելով՝ օրհնէ և ճշմարտապէս կատարէ զոր ինչ խոստացած է Քրիստոս. « Որպէս զի եղիցի սա (Սրբութիւնը) մեզ մերձեցելոցս յանգատապարտութիւն, ի քաւութիւն և ի թողութիւն մեղաց »: Այս աղօթքը մեզ կ'ուսուցանէ որ մինչև իսկ ամենէն երաշխաւորեալ իրաւունքը զոր ստացած լինինք յԱստուծոյ՝ իրրեւ մեր բուն սեփականութիւն և արժանիք նկատելու չենք, այլ միշտ իրրեւ Աստուծոյ անմիջական ողորմութիւն, զոր ամեն անգամ թախանձելով և աղաչելով պիտի ընդունինք ի յերկնուստ: Այս աղօթքէն յետ սրբագործութիւնը կատարեալ կը համարի մեր Եկեղեցին եւ կը հաւատայ թէ Քրիստոսի պատուական Մարմին և Արեւը հեծարապէս ներկայ է Սեղանի վերայ. ուստի և մեր Պատարագամատոյցն կը պատուիրէ քահանային « մի՛ այտուհեաւ բարձրագոյն քան զԸնծայոյն զճեան իւր տարածել, այլ խոնարհագոյն, և զաչսն ի նոյն յառեալ աղօթել »:

12.

Պատարագին ասկէ յետ կ'սկսի Եկեղեցւոյ բարեխօսութեան մեծ աղօթքը յորում յաստուածային ներկայութեան Քրիստոսի ի վերայ սրբոյ Սեղանոյ՝ աշխարհիս զանազան պարագայից և մասնաւորապէս եկեղեցւոյ և նորա պաշտօնէից և ընդհանուր հաւատացելոց համար կ'աղօթէ. նաև վստահ ի Քրիստոս ննջեցելոց՝ նախահորց, հայրապետաց, մարդարէից, առաքելոց և այլն: Մեր (որով և նախկին) Եկեղեցւոյ վարդապետութեանց նշանաւոր կէտերէն մին է՝ որ Յաղթական Եկեղեցւոյ (մեզմէ բաժնուած սրբոց և հաւատով ընդջեցելոց) հետ սերտ հոգեւոր յարաբերութիւն կը պահենք: Ընդդէմ ինչպէս որ մենք անոնց բարեխօսութիւնը կը հայցեմք և կը հաւատամք թէ նորա զմեզ կը յիշեն առաջի Աստուծոյ և մեզ համար կ'աղօթեն, նոյնպէս ալ մենք զանոնք կը յիշեմք մեր աղօթից մէջ և Աստուծոյ ողորմութիւնը կը հայցեմք անոնց համար և կը հաւատամք թէ ուր որ պէտք

լինի և Աստուծոյ հաճոյ՝ ողորմութիւն կը հասնի անպատճառ. նոյն իսկ սուրբ Աստուածածինն՝ սրբոց մեծն և առաջինն՝ այս կարգէն դուրս թողուած չէ. սուր համար նախ և յառաջ կը յիշէ քահանայն. « Աստուածածինն սրբոյ կուսին Մարիամու և ամենայն սրբոց եղիցի յիշատակ ի սուրբ Պատարագս աղաչեմք », որում Դպիրքն միանան ասելով՝ « Յիշեա Տէր (զնոսա) և ողորմեա (նոցա) »: Այս ընդհանուր յիշատակութենէն զինի մասնաւոր անձինք եւ պարագայներ, ինչպէս ամենայն Հայոց կ'աղօթուի իրոսն, նահանգի Պատրիարքն և վիճակի առաջնորդն, ժողովուրդն, ուխտաւորք, ի Քրիստոս ննջեցեալք, և այլն, կը յիշուին և անոնց համար կ'աղօթուի, եւ եթէ ուրիշ մասնաւոր անձանց կամ պարագայից համար ալ եկեղեցւոյ աղօթքը խնդրուած լինի՝ այս միջոցին կ'աղօթէ քահանայն, որ կըրնայ՝ ըստ ներեւոյ ժամանակին՝ ուրիշ բարեխօսութիւններ ևս աւելցնել, ինչպէս որ ինքն յարմար դատի: Մինչ քահանայն այս աղօթքներն մեծաւ մասամբ ի ծածուկ կ'ասէ, սարկաւազն յունկն եկեղեցւոյ նոյն մտքով յիշատակութիւններ ու բարեխօսութիւններ կը քարոզէ, որոյ հետ ժողովուրդն կարճ մաղթանքներով (Յիշեա Տէր և ողորմեա, և այլն) կը միանայ. և ի վերջոյ՝ իրրեւ ամբողջովն այսչափ բարեխօսութեանց և աղօթից, Ամենայն սրբովք քարոզն կ'ասէ սարկաւազն: Հին Տըպագրութեանց մէջ այս քարոզի խրատն էր. « Եւ սարկաւազն քարոզէ ի թիւս. եւ իրօք ալ Պարսից եւ Հնդկաց կողմերն քարոզն քիւ, հանդարտ ձայնով, ոչ թէ երգելով՝ կըսուի: (Շարունակելի) ԹՈՐՈՍ Տ. Ի. ԶՈՒՂԱՅԵԹ Կարճապէս Աստուածաբանութեան »

Հ Ն Ա Խ Օ Ս Ա Կ Ա Ն

ՀԱՅ ԼԵԶՈՒԻ ՅԵՇԱՏԱԿՈՒԹԻՒՆ ՎԱՆԱՑ ԲԵԻԵՒՍԳՐՈՑ ՄԷՋ

Երբ տակաւին ի կիրառութեան չէր կապուել նիւթոց (պապիւրոս, մագաղաթ, թուղթ, ևն) վրայ գրելն, նախնիք ստիպուած էին գրել կարծր նիւթոց (քար, աղււս, կապար, պղինձ, ևն) վրայ: Այդ կարծր նիւթոց վրայ գրելու ամենազիւրին միջոց մը պէտք էր հնարել, և ահա սեպագիրք ընծայեցին այդ դիւրութիւն: Սեպագիրք կամ բեւեռագիրք կը բաղկանան ընդհանրապէս ուղղահայեաց և հորիզոնական երկու սեպերէ, և կը գրուին ձախմէ յաջ: Սեպագրութեանց գոյութիւնն առաջին անգամ ծանուցին գիտական աշխարհի՝ Ժէ դարու ուղեւորք (1618): Սեպագիրք արձանագրութեանց ինչպէս լեզուները նոյնպէս և ընթերցուածքն իրարու նման չեն. այսպէս Պերսեպոլեանն՝ բոլորովին տարբեր է Բարեւոնեանէն և Տոսպականէն: Տոսպական կը կոչուին այն բեւեռագիրք որ կը գտնուին Ասիոյ Տաճկաստանի արեւելեան կողմերն և ի կաւկաս, նմանութեամբ Վան-Տոսպայ սեպագիրք արձանագրութեանց. ուստի է Տոսպական (Vannique) յորջորջումն: Սոյն տեսակ արձանագրութեանց մէջ ըստէպ յիշուած կը տեսնեմք Վան-Տոսպ անունն, ինչպէս՝ « Բիայնա » և « Վաննա » = Վան, « Տոսպա » = Տոսպ = Վան: Թողումք յիշել զ«Ուրարտի» = Արարատ:

(1) Հայոց վանական եկեղեցեաց ժամատուր թերեւս հին ժամանակ մի այսպիսի պիտանութիւն ունէր, բայց Յովհաննէս կաթողիկոսի ժամատան նկարագրութիւնն բաւական տարբեր է ներկայ եղածներէն. Պատմ. էջ 402 Յ:

Ջորջարար շատ մը աշակերտաց ուղղուեցաւ : Ասկէ զատ, որովհետեւ տղոց բարոյական ու կենսատու դաստիարակութիւն մը աւանդելու համար պէտք է ամէն պարագայէ օգուտ քաղել, ուսուցչուհին յետագայ հարցումներով նոցա ուշը դարձուց տրուած պատասխանաց պատշաճութեան վերայ :

— Նուարդ քաղաքավար գտնուեցա՞ւ իւր պատասխանին մէջ թէ ո՛չ :

— Արմէն քաղաքավար գտնուեցա՞ւ իւր պատասխանին մէջ թէ ո՛չ :

— Քաղաքավար ըլլալն աղէկ բան է : (Դասուրբիւն) :

— Անքաղաքավար ըլլալն աղէկ բան է : (Նոյն) :

Այս կարգ մը հարցումներն այն ատեն միայն ուղղուեցան տղոց, երբ քաղաքավար և անքաղաքավար բառերուն բուն նշանակութիւնն աղէկ մը բացատրուեցաւ նոցա, և երբ լաւ համոզուած երեքան նոքա թէ կարեւոր է քաղաքավարութեան կանոնաց համակերպել իւրեանց բարքն ու վարք : Ի մասնաւորի ջանք եղաւ սովորել զաշակերտս դատելու իւրեանց ընկերակցաց ամէն գործեր :

Փափաքելի է անտարակոյս որ տղաք լաւ վարք ունենան. բայց նախ քան զամենայն հարկ է որ մարդասէր ու բարեսիրտ լինին. այն ատեն անոնցմէ պիտի բլլի ճշմարիտ քաղաքավարութիւն. քանզի, առանց մարդասիրութեան և բարեսիրտութեան, քաղաքավարութիւնն ոչ այլ ինչ է բայց միայն ցոյց :

« Այն երիտասարդք, կ'ըսէ Բոլէն, որք կը սովորին իւրեանց ընկերաց կամքն ընել, հաճելի լինել նոցա, ի հարկին ցոյց տալ զիջողութիւն, երէք բիրտ բան մը չ'ըսել նոցա մէջ գտնուած ատեն, ընաւ չ'զիրաւորել այլոց խօսքերէն, այն երիտասարդք, կ'ըսեմ, չուտով կ'ուսանին քաղաքավար լինել : »

Վարժուհին իւր գոգնոցին մէկ ծայրը վերցուց. — ապա կամաց կամաց տուփը գրասեղանին վրայ դրաւ :

— Աղէկ կը տեսնէք, ըսաւ նա, թէ տուփ մ'է այս, — փայտէ տուփ մը, աղէկ մտքերնիդ պահեցէք :

Տուփին մանրամասն քննութիւնն ուրիշ աւուր մը կը վերապահէր : Առ այժմ, գոհ կը լինէր տղոց հետաքրքրութիւնն արթուն պահելով, առանց, սակայն, յանշարտ գրգռելու զայն :

Վերջապէս վարժուհին կամացուկ մը տուփին կափարիչը վերցուց, և յափշտակեալ նայուածոց ցոյց տուաւ ձգախէժէ եօթը հատ պղտիկ գնտակներ որոց իւրաքանչիւրը՝ բրդեայ հիւսակնով մը ծածկուած՝ բրդէ թելէ մը կախուած էր. մէն մի գնտակ տարբեր գոյն ունէր, և եօթը մէկէն արեգական եօթը գոյները կը ներկայէին :

Ուրախական աղաղակներ բարեկեցին գընտակաց այս անակնկալ երեւումը :

Վարժուհին թողուց որ տղաք լաւ մը ուրախանան և նոյն իսկ քաղցր ժպիտով մը քաջալերեց գնտաք իւրեանց ուրախութեան մէջ :

Ապա կարգն ու լուր թիւնը վերահաստատելով, դարձեալ սկսաւ խօսիլ :

— Պղտիկ բարեկամներս, ի՞նչ կը տեսնէք :

— Գնտակներ, գնտակներ :

— Նուարդ, յարեց վարժուհին, այսպէ՞ս պէտք է պատասխանել :

— Տիկին, ըսաւ Նուարդ, գնտակներ կը տեսնեմ :

Մի և նոյն հարցումը քանի մ'անուշադիր

աշակերտաց ևս ուղղուեցաւ, որք՝ թէպէտ դժուարա՞ւ այլ վերջապէս որոշակի կերպով կրցան պատասխանել հարցման :

Յետոյ ուսուցչուհին ամբողջ դասարանին ուղղեց հարցումը, խմբովին պատասխան մը պահանջելով անոնցմէ. — Ի՞նչ կը տեսնէք, կրկնեց նա :

Գրեթէ ամէնն ալ առանց մտածելու պատասխանեցին :

— Կը տեսնեմ, և ըն :

— Չէ՛, չէ՛, ըսաւ վարժուհին որոյ նպատակն էր յղեակի ծանօթութիւնը տալ իւր ունեկերաց. երբ երկու կամ աւելի հոգի և կամ ամէնից մէկտեղ կը խօսիք, պէտք է ըսել մեք և ոչ թէ ես. ուրեմն պէտք է ըսել. մեք կը տեսնենք, և ըն :

Այսպէս, յանգէտս, քերականութեան ուսման կը պատրաստուէին տղաք. Աղէկ կը լինի եթէ ուսուցումն իւր ամբողջութեամբ նկատուի միշտ. երբ կրթութեան առաջին աստիճանին վրայ եմք, երկրորդը պէտք է մտքէ հանել :

Ուսուցչուհին, քաղցրութեամբ, այլ միանգամայն զօրութեամբ, վերահաստատեց կարգն ու լուր թիւնը. քանի մը վայրկեան սպասեց, և ի վերջոյ ազդու ձայնիւ մը ըսաւ.

— Արդեօք ամէն տղայ ինձ կը նայի՞ : Աղէկ մտիկ ըրէ՛ք. երբ տուած նշանս լսէք, դուք ամէնքդ ալ ըսէք — առանց երգելու — ինչպէս քիչ մ'առաջ կը լսէի պղտիկ ձայն մը որ կարծես թէ մինակը կ'երգէր :

— Տիկին, մենք կը տեսնենք գնտակներ : Նշանը տրուելուն պէս, հարցումը կրկնուեցաւ, և տղաք խմբովին կրկնեցին նախադասութիւնը :

Ուսուցչուհւոյն պատուէրը հասկցուած էր : Մի միայն մէկ ձայն լսուեցաւ որ գոգքես երաժշտական էր :

Կարելի չէր այս կէտին վերայ աւելի երկար մնալ. ուսուցչուհւոյն գործունէութիւնը, կամքը, հաստատամտութիւնը միայն կրնան գոհացուցիչ արդիւնք մը յառաջ բերել :

Ս Ե Պ Ո Ւ Հ

ԱԿԱԳԵՄԻԱՅՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՇԽԱՐՀԻ

Ակադեմիա կը կոչուէր Աթէնքի Տիբիլ դռնէն 8 սդատիոն (1 սդատիոնը 125 ոտք) հեռաւորութեամբ Կերեսոս գետակին եզերքը գտնուող ընդարձակ հրապարակ մը, զոր յետոյ իւրմարդարան (գիմնազիոն) գործածեցին, և զոր Միլիթաէսի որդին Կիմոն շքեղացուց ձիթենեաց և սօսեաց ծառուղիներով : Աթենասայ (Միներվա) մեհեան մը և Մուսայից, Պրոմէթէոսի և Հերակղէսի անուանց նուիրեալ խորաններ կը գտնուէին անդ : Պատոն Կիմոնի թոյլտուութեան շնորհիւ Ակադեմիոյ ծառաստաններուն մէջ կը վարդապետէր, ինչպէս և իւր յաջորդք, որով իւր վարդապետութիւն «ակադեմական փիլիսոփայութիւն» կը կոչուի :

Կիկերոն ալ Խտալիոյ Բուցցոլ քաղաքին Բուլթոլլի ճամբուն վրայ, Ավերն լճին մօտ անուանի գիւղատուն մ'ունէր Ակադեմիա յորջորջեալ ի յուշ Պլատոնի պարտիզին, որով Ակադեմիական կոչեց իւր փիլիսոփայութեան գիրքը զոր անդ յերկրած էր. Գիկերոն Թուսքուլովի մէջ ալ համանուն գիւղատուն մ'ունէր :

Այսու յամբարար սովորոյթ դարձաւ Ակադեմիա կոչել այն ամէն համախմբումն որ

իրր հիմն ունէր խորապէս ուսումնասիրել գիտական կամ հանրագուտ խնդիր մը :

Ընկերութեան երեսոյթ ունեցող առաջին Ակադեմիան եղաւ Քրիստոսէ առաջ Գ. դարուն հիմնուած Վարսնից Ընկերութիւնը, նոյնպէս Սեոլա Բօլթարումը (բանաստեղծական վարժարան) : Այդ թուականներէն ի վեր տակաւ առ տակաւ բազմացան համանման կաճառք, յորս նշանաւոր հանդիսացան .

Պալատան վարժարանը, ուր Շարմաները, Ալկուէն, Էլիենհար և այլք հաւաքուելով սըրբազան և հեթանոս պատմութեան անուններ կ'զգեցնուին. ԺԱ. դարուն Ռուէնի Ս. Յովհաննու ժողովրդապետութեան մէջ հիմնուած Անարտ Յղութեան Ակադեմիան. Բիւլի բնկերութիւնը յԱմիէն, ԺԴ դարուն. Մայսթր-Սէնկլէրի ընկերակցութիւններն ի Մայանս, Նիւրեմպերկ, Ուլմ և Աւիսպուրկ, ԺԴ—ԺԵ դարերուն. Հոնսրուքեան Գանիքներն ի Վալանսիէն՝ 1229, ի Տուէ՝ 1330. Ընթացք Սիւրոյ, նա մանաւանդ Կարոլոս Զ. ի հիմնածն ի պատիւ կանանց. Կրքարան Զուարթ Գիսուքեան, հաստատեալ 1323ին Կարոլոս Գեղեցիկ հաւանութեամբ, 1484ին ջնջուելով 1494ին վերահաստատուեցաւ Գլէմանս Իզոր տիկնոջ ձեռամբ Խաղի Ծաղկային անուամբ, զոր Լուի ԺԴ Ակադեմիաներու կարգը դասեց 1696 սեպտ. ին. 1790ին դարձեալ ջնջուելով 1806 ին վերջնապէս հաստատուեցաւ և ամէն տարի ոսկի և արծաթեայ ծաղկեպսակներ կը բաշխէ իրր պարգև. Յուրվիլի Ակադեմիան ի Լիոն՝ ԺԵ դար. Հոնոսի Գրագիտական ընկերութիւնը՝ 1480. Անտոն Պաիֆի ընկերութիւնը որուն Կարոլոս Թ. և Հանրի Գ. Ակադեմիոյ անունը տուին 1570ին, և որ տեւեց մինչև 1584. Տէլլա Գրուսա Ֆիորէնցայի Ակադեմիան՝ 1582, որ 1612ին իւր բառարանին խտալականներուն ամենէն յարգելոյն, Ա. տաղաբութիւնն ի լոյս ընծայեց. 1603ին Չեզի մարքիզը Հոովմի մէջ Լինչէի Ակադեմիան հիմնեց, որուն 1657ին Կալիլէոս անգամակցեցաւ. Լէոբոլ տը Մէտիչի կարտինալը գիտութեանց ուսումնասիրութեան համար ի Ֆիորէնցա Տէլ Զիւլեքո ակադեմիան հիմնեց. ինչպէս յայտնի է Վալանսիէն զը Գոնրարի ընկերութիւնը վերջապէս Ռիչլիէօ կարտինալին շնորհիւ «Ֆրանսական Ակադեմիոյ» կը վերածուէր, որուն միանալով 1796ին Գոլպէրի և Մազարէնի ջանիւք հիմնուած Արանագրութեանց եւ Գեղեցիկ Դպրութեանց, Գեղարուեստից, Բարոյական եւ Քաղաքական Գիտութեանց Ակադեմիաները, հաստատեցին «Ֆրանսական Կաճառք որ նշանաւորացան է յաշխարհիս :

Այս կաճառէն անջատ է սակայն Բարիզու Բժշկական Ակադեմիան որ 1820 ին հիմնուած է և կը բաղկանայ բժիշկներէ, վիրաբոյժներէ և դեղագործներէ, ընդամենը 40 անդամ : Այդ թուականէն առաջ 1776 ին հիմնուած Բժշկութեան Արքայական Ընկերութիւնը կար որ 1793 ին ջնջուեցաւ, և 1731 ին հիմնուած Վիրաբուժութեան Արքայական Ակադեմիան որ նոյնպէս 1793 ին ընդունուեցաւ : Այս Ակադեմիան ալ յիշատակահատեմ և պաշտօնաթերթ մը կը պարունակէ և ամէն տարի մեծագին պարգևներ կը բաշխէ :

1690 ին Հոովմի մէջ հիմնուեցաւ Արկադեմիան Ակադեմիան, որոյ անդամք Արկադիոյ մէկ հովուին անունը կը կրէին :

ՅԱնգղիա 1645 ին Օքոֆորտի մէջ հիմնուած Արկադեմիան Ընկերութիւնը 1680 ին Լոնտոն փոխադրուեցաւ և Նիւթն իւր նշանաւոր անդամն եղաւ :

Գերմանք 1644 ին ի Նիւրեմպերկ հաստատեցին Բեկնիցի հովուաց եւ ծաղկանց կարգը, և ի Համպուրկ Գերման գեղեցիկ հանճարոյ ընկերութիւնը:

1652 ին ալ Պապը բժիշկը Պապիերայի Շըվայնֆուրթ քաղաքին մէջ Բնութեան Հետաքրքրաց Ակադեմիան հիմնեց որ 1677 ին Լէոբոյնսեան Ակադեմիա կոչուեցաւ: ԺԸ. դարուն նա մանաւանդ այդ կարգի հաստատութիւնք բազմացան:

1700 ին Ֆրետերիկ Ա. հիմնեց Պերլինի Գիտութեանց Ակադեմիան որ իբր անգամ ունեցած է շատ նշանաւոր անձեր, ինչպէս Լայպնից, Էօլշըր, ևն:

Իւրաւայի Շուեետական Ակադեմիան որ սկանդինավեան լեզուները կ'ուսուցնասիրէ 1710 ին և Սթոքհոլմի Գիտութեանց Ակադեմիան 1739 ին հաստատուած են:

Բեթերսպուրկի Ակադեմիան հիմնած է Մեծն — Պետրոս 1724 ին:

Լուի ԺԴ. թուր փրիպպոս է. 1713 ին հիմնած է Սպանիոյ արքայական Ակադեմիան որ կ'ուսուցնասիրէ գասթիլեան բարբառը, և Պատմութեան Ակադեմիան:

Վիեննայի Գիտութեանց Ակադեմիան հիմնած է Ֆրանսուա Ա.:

1866 ին հիմնուած է Բէլթայի Հունգարական Ակադեմիան: 1733 ին՝ Քօթեմկէնի և 1760 ին Միւնխի ընկերակցութիւնները:

Պրուսիի Գեղարուեստից Ակադեմիան 1754 ին հաստատուած և 1814 ին ի նորոյ կազմակերպեալ է:

Տանիմարքայի Ակադեմիան համարուող Քոթէնհակի Գիտութեանց ընկերութիւնը 1742 ին և Հիւսիսոյ Հնագիտաց ընկերութիւնը 1825 ին հիմնուած են:

Ֆրանսայի մէջ կան այլ 16 Ակադեմիաներ որք Հասարակաց Կրթութեան նախարարութեան կախումն ունին, ինչպէս նաև Ռէյմսի ազգային, Արլասի, Ամիէնի, Էնի մրցակցական, Սուասոնի հնապատմական, Վերին-Ալպեանց ուսումնասիրական, Պոնի պատմական և հնագիտական, Տուպի մրցակցական և Թուլուզի օրէնադրական Ակադեմիաները:

Բաց ի սոցանէ, Ֆրանսայի գրեթէ բոլոր ծաղկեալ քաղաքները, Եւրոպոյ մայրաքաղաքները և նոր Աշխարհը բազմաթիւ ընկերութիւններ ունին որք առանց կրելու Ակադեմիա անունը՝ գրեթէ անոնց չափ և աւելի կը գործեն. օրինակ Բարիզու Աշխարհագրական Ընկերութիւնը որ 1821 ին հիմնուած է և այսօր բազմաթիւ երկրախոյզներու ձեռն կը կարկառէ, Թերթ կը հրատարակէ և աշխարհագրութեան սքանչելի ուսման զարգացման կը սատարէ: Ֆրանսայի մէջ այդ կարգի ընկերութեանց թիւը 400 ի կը հասնի և միայն ի Բարիզ 80 է աւելի են, որոց մէջ նշանաւոր են Ասիական ընկերութիւնը՝ վասն յառաջադիմութեան արեւելեան ուսմանց հիմնուած 1822 ին, Ֆրանսայի հնագիտաց ընկերութիւնը՝ 1806, Ֆրանսայի պատմութեան ընկերութիւնը՝ 1833, Երկրագործութեան արգային և կեդրոնական ընկերութիւնը՝ 1761 ին: Իսկ գաւառաց համար Բիքարտիոյ հնագիտաց ընկերութիւնը՝ 1836, Նորմանտիայինը՝ 1824, Մորիսիայինը՝ 1833, Նու գաւառին երկրագործութեան, գիտութեանց և արուեստից ընկերութիւնը՝ 1799: Ասոնցմէ զատ 10 է աւելի քաղաքներ ուրոյն աշխարհագրական ընկերութիւններ ունին: Բոլոր այս ընկերութիւնք տարին անգամ մը Զատիկի տօներու միջոցին մեծ համաժողով մը կը կազմեն ի Բարիզ, Սորպոնի շէնքին մէջ:

Իսկ Պաղտատի, Պուխարայի, Սըմըրղանտի և այլ արեւելեան քաղաքաց նշանաւոր կաճառներուն վրայ խօսիլ այս անձուկ սիւնակներու գործը չէ:

Վ. ԳԱԼԵԱՔՃԵԱՆ

ԵՐԿԻՐՆ ԱՍՏՂ ԵՐԿՆԻՑ

Արագագոյն ձեւընթաց կառախումբն, հրաթեւ շոգոյն բուռն զօրութեամբն ընթանալով, ժամուան մը մէջ, առ առաւելն հարկըր հազարամէթըր, այսինքն 25 փարսախէ աւելի ճամբայ չկրնար կտրել: Երկինց անտեսանելի ուղիներուն վրայէն, Երկիրը կը սուրայ 1100 անգամ աւելի արագութեամբ:

Տարբերութիւնն այնքան մեծ է որ չէ կարելի ներկայացնել զայն աստ երկրաչափական ձեւով մը: Եթէ մէկ հազարորդամեգրով ներկայացնեմք ժամուան մը մէջ շոգեկառքին կտրած ճամբան, անոր քովը 1 մէթըր 10 հարկըրդամէթըր երկայնութեամբ դիծ մը գծեւ պէտք պիտի լինէր՝ ներկայացնելու համար մի և նոյն ժամանակին մէջ մեր մոլորակին բաղադատարար կտրած ճամբան: Ոչ մի գնահատելի արագութիւն կրնայ գաղափար մը տալ երկրին արագութեան:

Իբր բաղադատութեան կէտ պիտի աւելցընեմ թէ, կրկայի մը դնացքն ձեւընթաց կառախումբն գնացքէն գրեթէ 1100 անգամ նուազ արագ է: Եթէ ուրեմն կարելի լինէր Երկին ետեւէն ձեւընթաց կառախումբ մը վազցնել, ճիշդ ձեւընթաց կառախումբն ետեւէն կրնայ վազցնելու պիտի նմանէր:

Արդէն, մեք, ումէ մը եօթանասուն երեք անգամ աւելի արագ կը թռչիմք... և այս խաղալիքն է զոր նախկին Աստուածաշունչք ամբողջ ստեղծագործութեան հիմն կը համարէին:

Զեռեղուած որպէս եմք երկրագնտին շուրջը, անհունապէս փոքր թուլամորթներ զորս իւր կեդրոնական ձգողութիւնը մակերեսին կապած է, և զորս իւր շարժումն ընդ քարչ կ'ածէ, չեմք կրնար գնահատել այդ շարժումն, ո՛չ ալ զայն հաշուել ուղղակի կերպով:

Ճշգործն զգալու համար երկրին տիեզերագրական վիճակն, պէտք պիտի լինի երթագրել զմեզ ոչ այլ ևս անոր վերայ, այլ անոր քով, ի միջոցի, անշարժ, փոխանակ լինելու՝ որպէս եմք՝ մասնակից նորա յատուկ շարժման: Այսպէս հեռանալով երկրագունտէն, պիտի կրնայինք զայն դիտել անկախ կերպիւ և առանց կանխամտածութեան, և հաստատել իւր շարժումն, այնպէս ինչպէս պիտի հաստատէինք՝ տեսնելով երկաթուղոյ մը վրայէն արագընթաց կառախումբի մը անցնիլը:

Այսպէս կենալով ի միջոցի, ո՛չ հեռի երկրագնտին՝ իւր ընթացքին մէջ հետեւած երկնային շաւղէն, պիտի տեսնէինք նախ այդ գունտին հեռուէն գալն մեծցող աւսղի մը երեւոյթիմ սակ: Երևութական ծաւալը՝ մերձենալուն համեմատութեամբ աճելով, քիչ յետոյ պիտի տեսնեմք զայն լիալուսնին տրամագծով. այն ատեն իսկ պիտի կրնամք որոշել իւր մակերեսն, ցամաքներն և ծովերն, սպիտակափայլ բեւեռն և ամպամած մթնոլորտն: Մեզ պիտի թուէր թէ գունտն տակաւ ուռենալով միշտ, առաւել ևս պիտի մեծնար: Պիտի ճանչնայինք աշխարհի տարբեր մասերն, Ամերիկայի երկու ընդարձակ կանաչագոյն եռան-

կիւններն, Եւրոպան՝ իւր հերձատեալ եզերքներով, դեղնագոյն Արիւրիկէն, այրեցեալ ամպոտ գօտիներն: Մեր ուշադրութիւն հետամուտ պիտի լինէր նորա մակերեսին ամենափոքր մասերն իսկ որոշելու:

Բայց ինչ, ահա այդ պտուտկող գնտակն որ կը մեծնայ և կը մեծնայ տակաւին, յանկարծ ամբողջ երկինքը կը գրաւէ, կանգնելով իբր հսկայ ճիւղ մեր անաբեկեալ աչաց առջեւ: Վայրկեան մ'արեւադարձներու վայրի գաղանաց տարտամ ժխորն և մեր քաղցր և բանական մարդկութեան միշտ գոռացող հրետանւոյն որոտումն կը լսուի... Բայց ահագին գունտն փայլակի արագութեամբ կ'անցնի, և ահա՛ կը խորասուզի նա միջոցին բերանաբաց խորութեանց մէջ. յետոյ քանի որ կը հեռանայ՝ փոքրկանալով, կը փախչի, կը նուազի և կ'աներևութանայ, կորսուելով անհունութեան մէջ...:

Այս գնտակին վրայէ որ կը սողամք ամենքս, մակերևութին շուրջը աննշմարելի մըրջիւններու նման ցրուած, և անքննելի միջոցին մէջ տիեզերական ձգողութեան ցնորատու զօրութեամբն ընդ քարչ ածեալ...:

Գոյութենէն ի վեր, երկիրն միեւնոյն սեղէն երկու անգամ չ'է անցած, և այն տեղն զոր կը գրաւէ այս տողերը կարգացած ժամանակ, ո՛ր ընթերցող, կը միտ արագութեամբ մեր եթերական հետքին ետեւը՝ ո՛չ ևս վերագառնալու համար անդ:

Թարգմ. Մ. Ա. ԱՐԱՊԵԱՆ

ԳԱՄԻՅԼ ՖԼԱՆՄԱՐԻՈՆ

Ն Ե Ր Ք Ի Ն Լ ՈՒ Ի Ե Ր

Պատգովաբախտիւնք. — Սէլանիկի Սարը կապան գաւառակին գայմագամ անուանեցաւ Ապտիւրրահման էֆօ: — Սէլանիկի նորահազմ Բրալէշթի գաւառակին գայմագամ անուանեցաւ տեղոյն միւտիր Աճմէտ Շիւքրի էֆօ: — Ատանայի Եուսուբթալըզ գիւղախումբին միւտիր անուանեցաւ Հաճի Ռէճիպ էֆօ: — Հալիպի Այնթապ գաւառակին գայմագամ անուանեցաւ Ալի պէյ, նախկին գայմագամ Գալգանտէլէնի: — Հանրային Պարտուց Վարչութեան մօտ Օսմանեան Գոմիսէր անուանեցաւ Մուրատ պէյ, արտօնատէր Միզան լրագրոյ: — Կէյվէի գաւառակին թաղապետական բըժիշկ կարգուած է Արմենակ էֆէնտի, չըճանաւարտ քաղաքային բժշկական վարժարանին: — Շըտտայի նահանգին անտառաց ընդհանուր ջննիչ անուանեցաւ Միհրան էֆէնտի, անտառաց նախորդ ընդհ. ջննիչ Ատանայի: — Ատանայի կեդր. նախնական դատարանին ընդհ. դատախազի օգնական անուանեցաւ Ալի Նախ էֆէնտի, Իրաւագիտական վարժարանին նախկին չըճանաւարտ և ընդհ. դատախազի օգնական Եւզոկիոյ: — Եւզոկիոյ ընդհ. դատախազի օգնական անուանեցաւ Իսմայիլ էֆէնտի, նախկին չըճանաւարտ Իրաւագիտական վարժարանին: — Սերաստիոյ նահանգին մարդահամարի վերատեսուչ անուանեցաւ Ռիֆաթ էֆէնտի, մարդահամարի վերատեսուչ Կարնոյ: — Կարնոյ նահանգին մարդահամարի վերատեսուչ անուանեցաւ նախորդը՝ Մէհմէտ Շիւքրի պէյ: — Ալբրտանուպոլսոյ Աճէպպատ գիւղախումբին միւտիր անուանեցաւ Ռաիֆ պէյ, անգամ նախնական դատարանին կէլիպոլուի: — Նիկիոմիդիոյ Գարամուսալ գիւղախումբին մարդահամարի պաշտօնեայ անուանեցաւ Էտհէմ էֆէնտի,

նախորդ քարտուղար առանձնաշնորհեալ նահանգաց գլխաւորին Բ. Դրան: — Ատանայի նահանգին անտառաց ընդհ. քննիչ անուանեցաւ Աքիֆ Էֆէնտի, ընդհ. քննիչ անտառաց Գասթամուռնի: — Ադրիանուպօլսոյ անտառաց ընդհ. քննիչ անուանած է Անկէլիտիս Էֆէնտի, ընդհ. քննիչ անտառաց Շքոտրայի: — Գասթամուռնի անտառաց ընդհ. քննիչ անուանած է Ջիւհտի Էֆէնտի, անտառաց ընդհ. քննիչ Ադրիանուպօլսոյ:

Ասիական Եւ պատմութեամբ. — Սալիսի աստիճան տրուեցաւ Ամասիոյ Լատիգ գաւառակին գայմազամ Ահմէտ Բէշիտ Էֆէնտի:

— Վեհ. Սուլթանին հրամանաւ՝ Օսմանեան կայսրութեան պատմութեան պատրաստութիւնը յանձնուեցաւ Մուալլիմ Նաճի Էֆէնտիին «Պատմարան օսմանեան կայսերական գերդաստանին» (Թարիխ Նիւվիյսը Ալթարիմի Ալ Օսման) տիտղոսով: Այս պաշտօնն ու տիտղոսը պիտի ունենան նաև Նաճի Էֆէնտիի որդիք, եթէ առ այդ արժանաւորութիւն ցոյց տան: Այս առթիւ Գ. կարգի Մէճիտիյէ պատուանշան շնորհուած է Նաճի Էֆէնտիին:

— Աքեալին կը գրեն առ Թարիգ թէ տեղւոյն կառավարիչ Սատրգ փաշա տեղեկանալով որ բողոքականաց կողմէ ինը վարժարաններ բացուան են առանց արտօնութեան, թէ այդ վարժարանաց մէջ վնասակար գրքեր կարդայնել կը տրուին և թէ այդ վարժարանաց բացուած տեղերը միայն հինգ-տասը բողոքական ընտանիքներ կը գտնուին, ծանուցած է որոյ որ անկ է փակել այդ վարժարանները:

— Թագվիմի Վեգայի մէջ կը կարգամք հետեւեալները:

Թասֆիյէի արժէթովոց համար նախարարաց Խորհուրդն հետեւեալ որոշումները տուած է, որք վաւերացած են կայս. Իրատկով:

Թասֆիյէի արժէթովոց վարտուց և պահանջներու փոխարէն ամբողջութեամբ ընդունուելու պայմանաժամն, որ աւարտած էր, երկարած է մինչև ներկայ ելմտական 1307 տարւոյ փետրվարի վերջը: Թասֆիյէի արժէթովոց որոշմազայն ենթարկեալ ելմտական Գանձուն պահանջից համար, պարտատեարք յետ այսորիկ սպատ պիտի լինին նոյն պայմանաժամուն մէջ իրենց պարտքը վճարել կամ Թասֆիյէի արժէթովոցով և կամ իւրաքանչիւր հարկը զրուշի փոխարէն 25 զրուշ վճարելով: Այդ պարտատեարք երբ փախաքին Թասֆիյէի արժէթովոցով վճարել իրենց պարտքը, այդ արժէթովոցը պարտատեարք կողմէ ստորագրուելէ յետոյ պիտի ընդունուին: Այդ կերպիւ ստորագրեալ և ընդունուած արժէթովոցը երբ ելմտական Գանձուն յանձնուին, Թասֆիյէի արժէթովոց յանձնաժողովին կողմէ զատ զատ պիտի քննուին և եթէ կեղծեր գտնուին, պիտի վերադարձուին իրենց տեարք:

— Յառաջագոյն ծանուցուեցաւ թէ դրամ փող տուող ու առնող, փոխանակագիր ծախող ու առնող և այդ կարգի յանձնակատարութիւններ ընող բոլիցաճիներն, կայս. հրամանի մը համաձայն, արտօնագիր պիտի ստանան Առևտրական նախարարութենէն և թէ ասոնց գործերը պիտի կարգադրէ սեղանաւորաց արհեստագետին նախագահութեամբ կազմեալ մարմին մը: Արդ, այս տնօրինութիւն կը վերաբերի միայն դրամ փոխ տրուող ու առնող բոլիցաճիներուն և ոչ թէ վաճառականաց, միջնորդներու ու յանձնակա-

տարներու, որք ըստ առաջնոյն իրենց արհեստագետներէն կախումն ունին և կը վճարեն այն տարեկան տուրքն, որ նշանակուած է կայս. Իրատկով վաւերացեալ արհեստական տրոց սակագնոյն մէջ:

— Երզնկայի Բէգաշիյէ գաւառակին Գապի գիւղն երկրաշարժներու պատճառաւ անբնակելի դարձած լինելով, որոշուած է այդ գիւղն արգէն որոշուած տեղն հաստատել և առ այդ հարկ եղած 55.000 զրուշի ծախքն անցունել ներկայ 1307 տարւոյ ելմտացոյցին մէջ:

— Անցեալ 1306 տարւոյն Վճռարեկ ատենի առաջին ընդհանուր դատախազութեան յանձնուած են 14,392 զրուշիւնք որոց մէջ կան 2,905 հատ 1305 տարիէն փոխանցեալ: Այդ զրուշիւնք 12,560ին օրինական գործողութիւնը կատարուելով, 1832ը փոխանցուած են 1307 տարւոյն:

1306 տարւոյն մէջ Պոլսոյ վերաքննիչ ատենի ընդհանուր դատախազութիւնը՝ 1305 տարիէն մնացածներն ալ հաշուելով, ընդամենը 8907 զրուշիւններ ստացած է, որոց 8814ին օրինական գործողութիւնը կատարուած և մնացեալ 93ն, որք տարւոյն վերջերը հասած են, փոխանցուած են 1307 տարւոյն:

— Քաղաքագետ Վսեմ. Բըտվան փաշային Վէզիրութեան աստիճան շնորհող կայսերական Մէնշուրի ընթերցումն երկուշարթի օրհանդիսաւորապէս տեղի ունեցաւ Ն. Վսեմութեան ընկարանին մէջ ի Բերա:

— Քաղաքային ու զինուորական երկերկու պաշտօնեայք պիտի զրկուին ի Սուրիա, քննուելու համար տեղւոյն կառավարական պաշտօնէից և ժողովրդեան միջև ծագած անհամաձայնութիւնը:

— Տրապիզոնի կուսակալն հեռագրած է թէ կէօրէյէ գաւառակին մէջ ասպատակող աւազակներէ Հիւսէյին օղլու Իպրահիմ և տղան Էօմէր ձերբակալուած են, և թէ միւսներն ևս կը հալածուին:

— Երեքարթի օրէն ի վեր, հացագործներու փուռին մէջ պատրաստուած հացը 50 և սիլիսիսիներու փուռին մէջ պատրաստուած հացը 40 փարայի կը վաճառուի:

— Վեհ. Սուլթանը հրամայած է որ Իսլամ կանայք միւտ քօղարկեալ լինին:

— Թագվիմի Վեգայի մէջ կը կարգամք հետեւեալ շրջաբերականը որ Բարձր. Մեծեպարքոսին կողմէ ուղղուած է ամէն կողմ, և որ կը կրէ 21 մարտ 1307 (23 շապան 1308) թուականը:

«Յունաց և Հայոց Պատրիարքարաններուն կայս. Պէրաթով ունեցած կրօնական առանձնաշնորհմանց հաստատման համար նախարարաց Խորհուրդոյ կողմէ ընդունուած և կայս. Իրատկով վաւերացեալ որոշումը հաղորդուած էին 23 ձէմազի իւլայսը և 21 Շապան 1308 թուական երկու շրջաբերականներով:

«Արդ, այդ որոշումներէն անոնք, որք կը վերաբերին կրօնականներու՝ քաղաքային ու պատժական խնդրոց առթիւ կոչուելուն, հարցաքննուելուն, վար դրուելուն, ի հարկին երգում ընելուն և պատկազրութենէ ու պըսակի լուծումէ ծագած պարէնի դատերու, բնականաբար գործադրելի են նաև ուրիշ ոչ մահձմետական հասարակութեանց համար եւս, հետեւաբար այդ կարգի պարագայից մէջ պէտք է վերագրեալ որոշմանց համաձայն պէտք եղածն ի գործ դնել:

«Այս առթիւ հարկ եղածը գրուած է որոց որ անկ է:»

— Կայս. կառավարութիւնը վաւերացուցած է Տ. Եհրասիմոս Սրբազանի ընտրութիւնն ի Պատրիարքութիւն Յունաց Երուսաղէմի:

— Ներկայ Բամազան ամսոյ մէջ դատարանք միայն երկուշարթի, հինգշարթի և չաթարթ օրերը բաց պիտի լինին:

— Պոլսոյ Ապահովութեան Մետուկին՝ փոխառութեան մը փոխարէն իրրե աւանդ թողուելիք միւլի կալուածոց համար այսուհետեւ տարին % 8 տոկոս պիտի տրուի և փոխ տըրուելիք գումարն ալ պիտի համապատասխանէ գրաւի դրուած կալուածին արժէքին կիսոյն:

— Սկիւտարէն ի Գատըգիւղ Թրամուէյի գիծ մը շինելու մենաշնորհ խնդրուած է:

— Երեքարթի օր սկսաւ ոստիկանաց աւանդուելիք Պատժական ու Պատժական Դատաւարութեան օրինաց դատախազութիւնն: Ուսուցիչ կարգուած է փաստաբան Մանիասղատէ Բէֆիգ պէյն: Այս դասեր պիտի աւանդուին 40 ոստիկանաց:

— Ելմտական նախարարութիւնը նորանոր Հէվալէներ քաչեց գաւառաց անտուկներու վրայ, արեւելեան երկաթուղեաց շինութեան ընկերութեան կայս. կառավարութենէն ունեցած պահանջից մնացորդ հաշիւը կարգադրելու համար:

— Վեհ. Սուլթանը հրամայած է տունկերու և անանոց և տեղական տարազգործութեան համար մնայուն ցուցահանդէս մը կազմակերպել: Առ այս յանձնաժողով մը կազմուած է՝ Առևտրական և Հանրօգուտ շինութեանց նախարար Վսեմ. Բաիֆ փաշայի նախագահութեամբ, անդամք են Երկրագործական Դրամատան տնօրէն Վսեմ. Միքայէլ Էֆ ֆորթուգալ, երկրագործական տնօրէնի փոխանորդ գեր-գնդապետ Մէհմէտ Ալի պէյ և կամրոց ու խճուղեաց տնօրէնի օգնական Գէորգ Էֆէնտի Արսլանեան:

— Օսմ. առևտրական թանգարանի մը հաստատման և շահագործման արտօնութիւն շնորհուած է Ալէքսանդրիտիս Սրիրաքի Էֆ. և Մուսթաֆա Շէֆքի պէյի: Անանուն ընկերութիւն մը պիտի կազմուի որ թանգարանի դրուութեան համաձայն ապրանաց վրայ կանխավճարներ պիտի ընէ, գործիներ և մեքենայներ պիտի հայթայթէ կարօտ արհեստագործաց՝ օրինական երաշխաւորութենէ ետք, և ի հարկին պարբերական ցուցահանդէսներ պիտի կազմակերպէ:

— Արգարութեան նախարարութեան յանձնաժողովն խորհրդակցութիւններ կը կատարէ՝ գաւառներու Արգարութեան պաշտօնատանց բարենորոգման մասին:

— Նիկոմիդիա-Էնկիւրիի երկաթուղոյ գծին շինութիւնը թէև մինչև Բիւրլի և աւելի յառաջ տարուած են, սակայն անկից անդին հինգ քիլոմէթրի չափ տեղ ապառաժուտ լինելով՝ ճամբայ շինելն անկարելի եղած և հարկ տեսնուած է 12 հատ փապուղիներ շինել, որոց իւրաքանչիւրը 100, 200, կամ 400 մէր երկայնութիւն պիտի ունենայ: Շինութիւնը սկսած են:

— Կայս. Իրատէ մը հրամայած է կոյրերու յատուկ վարժարան մը բանալ ի Պոլիս, Խուլ-համբերու վարժարանի շէնքին մէջ:

— Իզմիրէն 16 քիլոմէթր հեռու, Իքի-Քարտաշար կոչուած լեռներուն վրայ Պուրնապատցի չորս պարտիզոնաց գիւղիները գտնուած են սոսկալի կերպով այրուած:

— Մէրսին-Ատանայի երկաթուղւոյ վարչութեան նախագահը կայս. կառավարութեան նախագահին խնդրեր է յիշեալ երկաթուղին երկարել Ատանայէն ի Պիրէճիկ, Օսմանիէն և Այնթապի ճամբով, ճիւղ մ'ալ երկարելով դէպ ի Մարաշ:

— Կայս. հրամանաւ, ծաղկի պատուատըն՝ փոխանակ եւրոպայէն բերուելու՝ այսուհետեւ աստ պիտի պատրաստուի:

— Ի Տէրսիմ, Գըզըլքիլիսէէն մինչև Մազկերտ հեռագրական գիծ մը հաստատուել որոշուած է:

— Հանգստեան թոշակի վարչութիւնն երեքշաբթի օր հանգստեան թոշակ որոշեց 157 պաշտօնէից, որբերու ու այրիներու:

— Ատանայի նահանգէն բամպակի հունտ արտածելու արգելքը վերցած է:

— Բժշկաց արգելուած է Տոքթ. Գոյսի հիւժմախտի դէմ գտած դարմանը գործածել, մինչև որ այդ դեղ պաշտօնապէս կիրառութեան գրուի:

— Կարնոյ նահանգին մէջ գտնուող Իրքէնս գիւղախումբը թորթում գաւառակէն անջատուելով միացած է Բէնքիմ գաւառակին: Նոյնպէս, Ատանայի Գոչան գաւառի Հաճըն գաւառակին իրաւասութեան ներքեւ գտնուած Գազանձը և Չիւրիքի գիւղերն՝ Հաճընէն անջատուելով միացուած են Գէքէի:

— Իհսանիյէ անուն գիւղ մը հաստատուած է՝ Պանտրմայի Չընար անուն տեղը բնակութիւն հաստատող 40 տնուոր գաղթականաց համար:

— Լա թիւրքի լրագիրը գրաքննիչ պաշտօնէին կրկնակի պատուէրներուն անաստած լինելով, երէկուցնէ սկսեալ 15 աւուր դադարման դատապարտուեցաւ: Նոյնպէս Մոնրիպէօն Օրիանքալ անպայման կերպիւ դադարման դատապարտուեցաւ:

— Սելանիկի կառավարական պաշտօնատունը ի հիմանց պիտի նորոգուի 27,000 ոսկւոյ ծախքով:

— Կիւմիւշխանէի գաւառին մէջ ծխախոտի մաքրանէնգութիւն և աւազակութիւն ընող Տորու գաւառակցի Գանդար օղու Մուսթաֆա, Հիւսէյին ու Մէհմէտ անուն աւազակները, որք վերջերս երգնկայի Բէժիի դէտերէն Չէրքէս Ապարտը վիրտուրելով փախած էին, ձերբակալուեր են:

— Չէնկիլիքէն կը գրեն. Ամսոյս 18ին Չէնկիլիքի գործաւոր դասէն չորս հոգի ըստ սովորութեան լեռնէն փայտ բեռցած ի գիւղ դարձին՝ Փոքրիկ Էլմալքը կոչուած տեղը մուհաճիրներու հրոսակ մը յանկարծ վրանին կը յարձակին, զանոնք չարաչար գանակոծելն ետքը ոտքերը փոկելով կը պրկեն և գլուխները մէջերը խօթելով (որու կըսեն Տօմուզ բօփու) կը ձգեն, և ձիերու բեռները քակելով կ'աներևութանան: Պրկեալներէն մին մէկ քանի ժամ՝ չարչրուելէն ետքը կը յաջողի ոտները քակել և իւր դժբաղդ ընկերաց ոտներն ևս քակելով ուշատեն դառնալ ի գիւղ սրտարեկ և յուսահատ, վրան զի ասոնց ամենուն պարէնի միակ միջոցն իրենց ձիերն էին:

Սելանիկ, 1891 մարտ 25.— Տարւոյս ձմեռան սաստիկութիւնը, շարունակ յարատեղ Վարտար կոչուած քամին, տիրող երաշան, Նահանգիս արուարձաններէն մեր ստացած սոյոյգ անդեկութեանց համաձայն, հնձոց բաւական վնաս տուած են: Իշտիպի կողմերը ափիոնի արտերը այս առթիւ 30 աւ 100 վնասուած լինելով երկրագործն կրկին սկսած է ցանել: Երեք օրէ ի վեր անդադող յորդարատ անձրեւը յաջողութիւն կը խոստանան իրեն: Տեղւոյս հրապարակը այս առթիւ ողբարուելով, արմատեաց գներու փոփոխութիւնք տեղի ունեցան գնոց զեղմամբ:

Երկու օր յառաջ Միջերկրականի Անգլ. մարտանաւուց մաս մը 6 կտոր ժամանելով տեղի խորախեցին, Զմիւռնիոյէն գալով:

Ամսէ մը ի վեր սկսած չոքեհասային ընկերութեանց մրցումը թէպէտ 10 օր առաջ դադարած էր, երէկ և այսօր վերստին սկսաւ, և անդէս ի Կ. Պօլիս մինչև հինգ դահլիսան

ճամբորդաց տոմսեր կը վաճառեն փոխանակ 105 դահլիսանի. պատճառը անկերև է, որովհետև տեղւոյս այդ ընկերութեանց շահագործք՝ որք այլ ընկերութեանց հետ համաձայնած և աղքատիկ դասէ յանիրաւի խելով գրամներն, իրենց քսակը կը պարարտացնէին, համաձայնութիւնը խզած են իրենց մէջ: Կարևոր կը համարվի սովորական գիներու բաղդատութիւնը դնել աստ՝ անկերև ցոյց տալու համար այդ գիներու վերջնական բարեփոխման հարկն, Կ. Պօլիս Իզմիր 40 դահլիսան, Կ. Պօլիս Սէլանիկ 105, տարբերութիւն 65.— Իզմիրէ Սէլանիկ 40 դահլիսան. Սէլանիկէ Իզմիր 90, տարբերութիւն 50.— Կարի ուշագրաւ է սոյն բաղդատական տարբերութիւն և մեծ գրկանք կարօտ դատու: Ուստի որոց որ անկ է ուշադրութիւնը կը խնդրեմք:

Ա Չ Գ Ա Յ Ի Ն Լ Ո Ւ Ր Ե Ր

Աչքգեան Ս. Պատրիարքն՝ երեքշաբթի օր Մարաի ամաթոշակը ստանալէ յետոյ գիր մը տողելով կը թողու ի Պատրիարքարան, և ինքը կը մեկնի ի Մազրի-Գիւղ՝ նոր վարձած տունը:

Տողուած գրոյն մէջ՝ նորին Սրբազնութիւնը յայտնած է եղեր թէ, այլ ևս չպիտի կրնայ ո՛չ ի Պատրիարքարան գալ, և ո՛չ Ալքաչային և վարչական ժողովոց նախագահել:

Հինգշաբթի օրն՝ Պատրիարքարանի գործակատար Յրէնկեան Արազամ էֆէնտին հետն առնելով Ղազարոսեան Սահակ էֆէնտին, գնաց ի Մազրիգիւղ առ Ս. Պատրիարքն, խորհրդակցելու համար: Այս մասին վերջնական տնօրինութիւն ընելու համար Սառն ժողովն ի նիստ գումարեալ է այսօր ի Ղալաթիա:

— Պրուսայի Առաջնորդ Գեր. Տ. Բարթոլոմէոս Սրբազն Սրբեպիսկոպոս վաղը, կիւրակէ, մայրաքաղաքս կուգայ իւր տըկարութիւնը դարմանելու համար, ո՛չ սակայն առաջնորդական պաշտօնէն հրաժարելով կամ յատուկ արտօնութեամբ, ինչպէս հրատարակեցին լրագիրք ոմանք:

— Ս. Պատրիարքի գաւառանակիր Տ. Վահան Ծ. վարդապետ Տէր-Մինտեան որ վերջերս ԿԵՆՏՈՂ, ԵԿԵՂԵՑՍԿԱՆՍՏ նորատիպ մատենին սրբագրութիւններն կ'ընէր Պաղտատեան տպարանին մէջ, հինգշաբթի օրն կամուրջին վրայէն՝ երկու բարապանաց առաջնորդութեամբ կառքով ի Պատրիարքարան տարուելով և 5 Մէճիտ խաւքիլի տրուելով, անդէն կը փոխադրուի Ս. Փրկչեան Հիւանդանոցն ո՛ր կը մնայ ցարդ:

Այժմ Ալք. Հիւանդանոցի մէջ կը գտնուին երեք եկեղեցականք Վալինակ վարդ. Սիւսակեան, Վահան վարդ. Տէր Մինտեան և Յէրի գիւղի Տէր Գարեգին քահանայն:

— Սառն ժողովն չորեքշաբթի օր դումարուելով ի Ղալաթիա, զբաղեցաւ գաւառական և յարաբերական խնդիրներով: Ամեն. Ս. Պատրիարք Հայրն, որ երեքշաբթի երեկոյ Մազրիգիւղ գնացած էր, անդ մնացած լինելով, չը նախագահեց ժողովոյն: Սորհրդակցութիւնք երկարելով, ժողովն ուշատեն յրուեցաւ:

Ժողովը նկատելով որ եզրիտոսի Գաւառական ժողովն Պատրիարքարան գրած է վիճակին առաջնորդի ընտրութիւնը, որոշեց այլ ևս չը պնդել հոգեւոր այցելուի մ'առաքման պէտքին վրայ, միայն թէ նկատելով որ ընտրական տեղեկագիրն երեք ստորագրութիւն միայն կը կրէ՝ փոխանակ Գաւառական Ընդհ. ժողովոյ անդամներէն հաւաքաբար ստորագրուած լինելու, և ուղղակի նոյն ժողովոյ կողմէ կուգայ փոխանակ տեղւոյն Սառն ժողովոյ միջոցաւ հաղորդուելու, ինչպէս կը տրամադրէ Ալք. Սահանադրութիւնը, որոշեց նախապէս լրացնել տալ այս թերին՝ այս մասին հարկ եղած հրահանգը տալով վիճակին առաջնորդական փոխանորդին:

Սառն ժողովը նոյն նստին մէջ ընդունելով Տիգրանակերտի Առաջնորդական Տեղա-

պահ Արթ. Յովհ. վարդ. Փափազեանի հրաժարականը, նոյն վիճակին Պատր. Փոխանորդ կարգեց Արթ. Յակոբեան Վահան վարդապետը:

Ժողովը մերժելով Բալուի նորընտիր Առաջն. Տեղապահ Տ. Գրիգոր քահանայի հրաժարականը, որոշեց յանձնարարել որ տեղւոյն ժողովոց գործակցութեամբ վարէ իւր պաշտօնն՝ ցնոր տնօրինութիւն:

Կարնոյ Գաւառ. Վարչութեան կրօն. ժողովն իւր պաշտօնավարութեան օրինական շրջանն լրացուցած և նոր ընտրութեամբ վերակազմուած լինելով, ժողովն օրինաւոր դատեց կաարուած ընտրութիւնը:

— Նոյն օրը Տնտես. Սորհուրդն ևս գումարուելով Մեծ. Սէթեան Միհրան էֆէնտիի առեւտրականութեամբ, Սամաթիոյ Եննի Մահալլէի Ս. Յակոբ եկեղեցւոյ շինութեան համար ներկայացեալ ճարտարապետական յատակագիծը նկատողութեան առաւ, ի ներկայութեան շինութեան յանձնաժողովոյ Ատեհնապետ Ստամբուլուեան Մեծ. Բարսեղ էֆէնտիի, և ընդունեց զայն:

— Վաղփի Սիամակալութեան առաջարկութեան համաձայն, Սառն ժողովն որոշեց «Կտակաց Հոգաբարձութիւն» անուանել այդ մարմինը:

— Գեր. Ներկարարեան Տ. Պետրոս Ծ. վարդապետ, որ Ս. Պատրիարք Հօր հրամանաւ Ս. Ծննդեան տօնէն առաջ Իզմիր գնացած էր՝ տօնական օրերու առթիւ տեղւոյն ժողովուրդը մխիթարելու և ցճամանուճն նորընտիր Գեր. Առաջնորդին անդ մնալու, այլ ևս լրացած համարելով իւր պաշտօնը, Մերսինի և Ատանայի ուղղեղով Սոյ Կաթողիկոսական Աթոռն մեկնած է, և այսուհետեւ կրկին Վաթողիկոսական թէմերուն մէջ պաշտօն վարելու փափաքն՝ յատուկ գրով մը կանխաւ հաղորդած լինելով առ Ամեն. Ս. Պատրիարք Հայրն, նորին Ամենպատուութիւնն ալ կրօնական ժողովոց հաղորդած է սոյն գիրն ի պարտ ու պատշաճ տնօրինութիւն: Կրօնական ժողովն, յետ երկար խորհրդակցութեանց, Ս. Պատրիարքին տնօրինութեանը յանձնեց խնդիրը:

— Կարինէն Ալք. երեսփոխան ընտրուած է Վսեմ. Արիկ էֆ. Ունճեան, Ռոտտաթոյն՝ Վսեմ. Սահակ էֆ. Ապրո, Անգրիանուպոլսն՝ Մեծ. Կարապետ էֆ. Տէրունեան, Մուշէն՝ Մեծ. Կարապետ էֆ. Սաչիկեան:

— «Նոր Դար»ի մէջ կը կարգաւք թէ ի Նոր-Նախիջևան վախճանելով Միքայէլ Սարատուեան անուն մի վաճառական, իւր յիշկատերինուդար ունեցած մեծ տունը Նոր-Նախիջևանի Անկեղանոցին կտակեր է, պայմանաւ որ այդ տան եկամտի չորրորդ մասը յատկացուի Վան քաղաքի Հոյոց դպրոցներուն: Տան եկամուտն է մօտ 2500-3000 բուրլի:

— Ռուսահայ Պ. Գալուստ Երմանգանեանի աշխատասիրած «Նիթեր Ալքային Պատմութեան» երեւելի Հայկազունք ի Պարսկաստան» գործն, որ բարեխիշտակ Աղա Յովսէփ Իզմիրեանցի կտակին համաձայն Սահակ-Մեսրոպիւրեան այս տարւոյ մրցանակաբաշխութեան մէջ գնահատութեան արժանացած էր, մաքուր տպագրութեամբ ի լոյս ընծայուած է ի Ռոտտով, Տէր-Արամեանեանցի տպարանէն: Գիրքը կը բաղկանայ մաքուր տառերով 400 երեսէ: Գինն է հինգ բուրլի:

Ա Ր Ժ Է Գ Դ Ր Ա Մ Ո Յ			
Օսմ. լեւան 100 դր. էն			
Մէճիտիյէ	108 12	վ. կցնոց	403
Քառորդ մէճիտ	106 20	Բարձր լոյ	90 15
Մանր մէճիտ	101 16	Յորդան	87 20
Մէթալէք	99 20	Կրօնոց	51 15
Պէշլէք	102	Վարդ. լեւան	110 12
Մանր թղթագրութ. 7 65			
Գոնտրիտե (երեկոյ)	20 32	Բարձր քամին	77 1/8
Թահլիլ: Օսմ. 4 0/10	83 12	Թոնալիտ	48 10

ԱՐՏՈՒԱՏԻՐ Ա. ՍԱԳՍԱՆՍ ՏՊԱԳՐ. ՆՇԱՆ Կ. ՊԵՐՊԵՐԵԱՆ